

ՀԱՆԴԵՍ ՀՆԱԽՕՍԱԿԱՆ

ԳԻՐՔ ԾՆՆԴՈՅ ՆԱԽ ՔԱՆ ԶՄՈՎԼՍԵՍ

(Բազմայիշ 16. 267)

ԱՐՄՐՉՈՒԹԻՒՆ ԸՍՏ ԱԽՈՐԾ. - ԲԱԲԵԼՈՆԱԿԱՆ ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ

Նինուէէն և անոր աւերակներէն վերադառնանք « քաղդէական նննդոց Գրոց » որ մինչև մեզի հասեր է, որպէս զի աւելի որոշ կերպով կարենանք ճշգրտել այս արձանագրութեանց ինչ ըլլալը, և թէ ինչ յարաբերութիւն ունին ճշմարիտ ԾՆՆԴՈԳ Գրոց հետ :

Գէորգ Սմիթի գտած աղիւսակները զանազան կարգերու կը վերաբերին. բայց ասոնցմէ երկու կարգը միայն, իրենց ընթերցուածոց արզի վիճակին մէջ, Մովսէսի գրոց հետ կրնան բաղդատիւնիլ :

Առաջին կարգը, որ ըստ Սմիթի առնուազ տասուերկու աղիւսներէ կը կազմուէր, արարշութեան և կամ լաւ ևս արարածոց ասեղագործութեան ամբողջական պատմութիւն մը կը բովանդակէր, հանդերձ արարշութեամբ մարդուս և ասուուածոց: Դժբաղդաբար այս աղիւսները մեծաւ մասամբ կը պահպին:

Ոչ ինչ նուազ բազմամիտի էր երկրորդ կարգն ալ որուն բնագիրը շատ աւելի աղէկ վիճակի մէջ է: Անսակնունելի նիւթ մը կ'ընծայէ այս կարգը, որ է քաղդէական ճշմարիտ դիցազներգութիւն (երօրք) մը: Դիցազնը ուրիշ հնագոյն արձանագրութեանց մէջ ալ կը յիշուի և պիտուակաբար իդդուրքար կը կոչուի: Սակայն այս անունը ընծայող

նշանագրութեանց ինչ արժէք պէտք է տալ, գեռ ևս անորոշ է: Սմիթ համազուած է որ երրասորական զիտութիւնք յառաջեն, պիտի տեսնուի որ այս անունը նոյն է Աստուածաշնչին ներբովիթ անուանն հետ: Արդէն Լոնտրայի Ս. Գրոց Հնախօսութեան ժողովյին Հաշարածնոյից (Transactions) մէջ, ինչպէս նաև իր վերջին գրուածոց մէջ, Սմիթ զանազան փաստերով կ'ապացուցանէ այս նոյնութեան ճշմարտանմանութիւնը Օբրէրդ շատ թերութիւններ գտաւ այս փաստից մէջ, և Փրետերիկոս Տէկիչ թէ և իջդուքարի և Ներբովիթ այ նոյն անձն ըլլալը կ'ընդունի, սակայն իր ուսումնակից անզգիացոյն փաստերը քննաբանական կողմանէ բոլորովին տկար կը ցուցընէ: Օբրէրդ կը համարի զիտուբար և բարեկամական առասպելաբանութեանց նախկին մարզը, զոր Եղինք Ալորուս անուամբ աւանդած են մեզի »: Զհասկցուիր թէ ինչպէս այն զիտնական զասատուին այս կարծիքը կը յարմարի իզդուբարի վիպաց հետ¹:

1 Օբրէրդ կը համարի թէ իզդուբարի և վեպանական էութեանը պէտք է տանել ջրհեղեղն անգին: Բայց ինչպէս կ'ըլլայ որ Արքանակամ կամ Քափութը ըստ բարելունական նոյն ու կը պատմէ անոր Ջրհեղեղի պատմութիւնը, իրեն շատոնց հանգիպած գէպք մը:

ի՞նչ որ ալ ըլլայ , այս առասպելեալ զիւցաղին արութիւնկը ու արկածները տասուերկու աղիւսակ կը լեցունէին , իւրաքանչիւրը վեց սին բաժնուած քառասունէն մինչև յիսուն տողով : Շատ հետաքրքրական են այս բնագիրքը բայտ բազում զվիսոց : Անոնց մէջ եղած անձինքը և պատահարները կարծել կուտան որ Յոյնք իրենց առասպելաբանական ու դիւցաբանական ժամանակին նիւթն անոնցմէ կազմեր են : Բայց ամենէն կարեոր աղիւսակը՝ մետասաններորդն է , որ իրը յաւելուածոյ կու տայ չընեղին պատմութիւնն է բարեբաղդաբար բովանդակ այն շարքին մէջ այս աղիւսակն ամենէն աւելի ամբողջ մնացածն է : Այս թանկագին գրութիւնը , որ երկար ժամանակ Սմիթի պակասաւոր թարգմանութեամբը կը ճանչցուէր , առաջին կարգի գիտնականի մը խոր քննութեանց նիվիթ եղաւ իր ամեն ընդարձակութեամբը¹ , ուրիշ գիտնականք ալ ջանացին անոր այլ և ալ մասերը պարզաբանել :

Առ այժմ « քաղդէական ծննդոց Գրոց » այն հատուկտիրքը միայն քնննենք որ ունին Արարչուրեան Պատմութիւնը : Այս ալ ստոյգ է թէ գեռ շատ պակասաւոր են այն թարգմանութիւնը : Սմիթի աճապարանօք ըրած թարգմանութիւնը հազիւ թէ ընդհանուր իմաստը կ'իմացընէ , բայց ոչ ամեն մանրամասն կտրոնները : Բարեբաղդաբար կարելի է զանոնք կարգի գնել , սրբազրել և լրացունել շատ կարեոր տեղուանք ֆրեդերիկս Տէլիչն երկիւզած ծանօթութեամբը և Օքբերդի անաշառ բայց օդտակար քննագատութեամբը , զոր հրատարակեց այն վաղամեռիկ ծաղկահասակ խորզարկուին վերջին գործոցը վրայ :

Ա

Իր զարմանալի սրամութեամբը մէկ հայեցուածքով ճանչցաւ Սմիթ այն

¹ Օքբէրդ . Դասասուութիւն Նինուէական պատմութեան և լեզուի ի վարժարանն Փաղլից . 1876-1877 :

տասուերկու աղիւսակաց բեկորները , որոնք արարածոց ծագումը կը պատմէին : Եւ սակայն անոնցմէ երկու բեկոր միայն յայտնապէս ունէին շարքին նշանը և իրենց կարգին թիւր : Մէկը առաջին աղիւսակին սկզբնաւորութիւնն կու տայ , միւր նոյն շարքին հրնգերորդ աղիւսակին սկզբնաւորութիւնը : Ասանցմէ առաջինը սկզբնական անդնդոց կամ քառուին նկարազրութիւնը մը կը բովանդակէ , ուսկէ ետքը կու գար աստուածոց ծնունդքը . երկրորդը՝ երկնային գնոտոց կազմութիւնը կը պատմէ : Մնացած բեկորներուն տեղերը դեռ ևս ստոյգ կերպով կարելի չէ նշանակել : Սմիթ կը համարի թէ Մուլէսի արարչութեան վեց աւուրքը , իւրաքանչիւն իրենց համապատասխանողը պիտի ունենային այն ասորական աղիւսակաց վրայ . և որ մեծն է , օրերուն յաջորդութիւնն ալ նոյն էր այն երկու պատմութեանց մէջ : Ըստ այսմ , առաջին աղիւսակը կը ծառայէր իրը յառաջաբան այն պատմութեան . երկրորդ կը համապատասխանէր ծննդոց Գրոց առաջին աւուր , երրորդը՝ երկրորդ աւուր , և այսպէս հետզիւտէ մինչև եօթներորդ աղիւսակը : Այս վերջինս երկրաւոր կենդանեաց արարչութիւնը կը պատմէ և կ'երեւայ թէ մարդուս ստեղծման ալ ակնարկութիւն մը կ'ընէ , որ աւելի բացայացտ կերպով կը գտնուի ութերորդ աղիւսակի մը վրայ : Բայց ինչպէս ըսինք այս ճիշդ համապատասխանութիւնը գեռ ևս ենթազրութիւն մ'է :

Թերեւս այս կարծիքն աւելի հաստատութիւն մը առած ըլլայ Սմիթի ուրիշ գիւտով մը : Յամին 1869 այս ասորագէտը գտաւ ասորական տօմար մը , որուն մէջ իւրաքանչիւր ամիս չորս եօթներակ բաժնուած էր եօթն օրով , և ամեն եօթներորդ օրն նշանակուած էր աշխատութենէ դադրելու : Յետոյ ֆրեդերիկ . Տէլիչ ուրիշ յիշատակարանէ մ'ալ ցըցուց որ այս եօթներորդ օրը սապագադ անուամբ նշանակուած էր , նման Հրէից հանգստեան

օրուան : Բայց այս ալ ապացուցուած է որ Ասորեստանեայք եօթնօրեայ եօթնեակը Բաբելոնացւոցմէ առած են : Արդ յայտնի է թէ ըստ Ս . Գրոց , վեց օր գործել և եօթներորդ օրն հանգիստ ընել « Շաբաթ տեառն » , արարչութեան վեցդարեան խորհրդաւոր նշանակութիւնն էին : Արդեզ այսպիսի դաղափարէ մը առաջ եկեր է բարելուական եօթնեկին զրութիւնը :

Ի՞նչ ալ ըսէ ապագայն Ծմիթի այս ենթադրութեանց պատուախան , այս յայտնի է , թէ Նինուէական յիշատակարանաց մէջ , և թէ երբայսական Ծննդոց Գրոց մէջ , արարչութիւնը կարգաւորութիւնն էին : Արդեզ այսպիսի դաղափարէ մը առաջ եկերթայ . և որչափ որ կարեթի է , առաջնոյն մէջ , ըմբռունել յաջորդական ստեղծագործութեան կարգը , գրեթէ յայտնապէս կը տեսնուի որ այն կարգն համաձայն կ'երթայ Ս . Գրոց հետ : Չոր օրինակ , արեգական , լուսնի , աստեղաց արարչութիւնը , որ Ս . Գրոց մէջ մինչև չորրորդ օրը կը ճգուի և անհաւատ քննադատից դժուարըմբունելի բան մը եղած էր , քաղդէական պատութեան հինգերորդ աղիւսակին վրայ կը հանդիպի :

Բայց ոչ միայն զանազան արարչութեանց յաջորդութեան մէջ այս երկու յիշատակարանաց համաձայնութիւնը զարմանալի է , այլ նաև ամեն մանրամասն տեսարանաց և մինչև պատմութեան եղանակին մէջ ալ կը տեսնուի :

Ինչպէս որ ըսինք վերը , այն աղիւսակաց շարքը կը սկսի նախնական անդընդոց նկարագրութեամբը .

Ի սկզբանէ չէր 'ի բարձուան որ կոչէր Երկին , և 'ի խոնարհ՝ Երկրին ոչ գոյց անուն .

Միայն անդունքք էին ջրոց :

Մունիս—դիանոտ համայնք եղեւ մայր :

Այս տողերը 'ի սկզբան անդ կը ցու-

1 Ալապէն կը թարգմանէ Օբբէրդ Էլուան բառը , որով կը սկսն այն շաբըն ու բեկորը : Տէմի որ զայն Խառնաւ (Խառնաւան Խառնախ հետ) կը կարույ , երբայսական Պետքն « յաւուր յուրում ... » ճիշջէ հաւասարորդ մը կը տեսնէ , որով կը սկսի էնդապատ արարչութեան պատմութիւնը (Ծննդ . Բ . 4):

ցընեն մեզի « քաղդէական Ծննդոց գրոց » ի՞նչ ըլլալը , Մէջն երեք բաժանմունք կը գտնենք . երկինքն երկիր և տուղարական կազմուի աշխարհքս , ջրային անդունդ մ'է : Այս նախնական պատճառին ասորական անունը , մուռմուր-դիամադ , երկուրական երեք կը բաղկանայ , որոնցմէ առաջնորդին մուռմուր կը նշանակէ խառնակութիւն քառուն կը նշանակէ խառնակութիւնը կը նշանական անդունդը : Երկուրական պատճառին ասորական անունը , մուռմուր-դիամադ , այս բառին հետո և երկրորդը դիամադ՝ նշանական անդունդը : Երկուրական պատճառին ասորական անունը , մուռմուր-դիամադ , այս բառին հետո և երեք կը բաղկանայ : Հիմակուրընէ կը նշանական անդունդը :

Հետեւեալ երկու տողերը կ'ամբողջացրնեն երկու բնագիրներուն համաձայնութիւնը և որչափ որ այս մասին զանազան մեխութիւններ տրուած ըլլան , այսու հանգերձ հիմակուրընէ կը նշանական աստատիլ ասոնց նմանութիւնը :

Բայց յետ այս համաձայնութեան , անմիշապէս դիտելու է խորին տարածայնութիւնը մը : Ասորա-բարելունական յիշատակարանին մէջ չկայ մաս մը որ Ծննդոց Գրոց սկզբնաւորութեանն համապատասխանէ .

Ի սկզբանէ արար Աստուրած զերկին և զերկիր : Բուն արարչագործութիւնն , անձնաւոր , յափիտենական Աստությա այս գործը , որ 'ի գոյց է կը հանէ ՚ի գոյ աշխարհք իր կամաց ներգործութեամբ , անծանօթ էր արտաքին Ծննդոց Գրոց հեղինակներուն : Ջրային անդունդն , որ երբայսական աւանդութեան մէջ արարչագործ ճեռքէն ելած առաջին ստուերագիծն է , նինուէական աղիւսակաց , ի՞նչպէս նաև բոլոր հեթանուական աշխարհակազմութեանց մէջ կը ներկայանայ իբրև յափիտենական սկիզբ (germe) մը , անդիտակ , որ նոյն իսկ նախագոյ է քան զամատուածութիւնն :

Այս միայն բաւական է ցուցընելութէ ի՞նչ անդունդ կայ ընդ մէջ ճշմարիտ Ծննդոց Գրոց և սուստ աւանդութեան , զոր գէորգ Սմիթ « քաղդէական Գիրք Ծննդոց » կը կոչէ :

Բայց այսկափս դեռ բաւական չէ : Դիցաբանութիւնն՝ խառնակ դիցաբանութիւն մը, յորում արդէն դիք բաժնուած են յերկուս սեռս, արու և էգ, այն անհարազատ ծննդոց Գրոց առաջին երեսէն կը տեսնուի : Եւ իրաւցընէ իններորդ տողէն կը սկսի ճշմարիստ ազգահամար մը աստուածոց :

Եւ ստեղծան աստուածք....

Եւ գոյին աստուածքն Լախոն և Լախոնն... (միայն 'ի սկզբան)

Ապա ստեղծան աստուածքն Սար և Քիսար :

Եւ անցին աւուրք բաղումք .

Աստուածն Ուսու...

Սար...

Այս ամեն անուններն արդէն ծանօթէին : Ասորա-քաբելոնական արձանադիրը կը յիշատակեն զլախմոր և լախմոր, ինչպէս նաև Սար (կամ Անսար) միանգամայն և Քիսասար, իբր յայտարարութիւնք Անու և Անսադոց աստուածային ամողից : Անու և Աստուածերկնային զինուորութեանց», որուն՝ Անսադու է կինն և կամ իգական պատկերը, Կ'իշխէր տիեզերաց վերին մասանցը, այսինքն երկնից, իսկ ասորին մասանց, ինչպէս ծովու և գծոխոց, կը տիերէր էս, որուն կինն էր Տավշիրինա . և միջին մասանց, այն է երկիրս, Կ'իշխէր Բէլ, որուն կինն էր Բէլդիս : Պատմական նկատմամբ, ցաւալի է որ այն աղիւսակաց աստուածածնութիւնն 'ի սկզբան անդ մէկէն կը դադրի : Բայց այսու հանդերձ բաւական է ցուցընելու թէ որչափ հեռի էր անսոնցիք աստուածութեան ճշմարիստ գաղափարը : Ահաւասիկ երկրորդ կողմանը, որով երկու ծննդոց Գրոց և երկու կրօնից, որ անոնց վրայ հիմնուած են, ունեցած խորցն և ևս աւելի կը խորնայ :

Յետ հաւաստելու այս կրկին թերութիւնքը քաղցէական նախկին պատմութեան, ինչպէս որ Նինուէին աղիւսակները մինչև հիմա պահեցին, կը հետևել որ ալ արժանի չէ և Գիքը Ծնընդոց « անուան՝ որ 'ի սկզբան չնորհուեցաւ անոր . և հիմակուընէ կը լուծուի այն գժուարութիւնը, որ անշուշտ 'ի

սկզբան կը նեղէր ընթերցողաց ոմանց միտքը, Կ'ուզենք ըսել թէ բաբելոնական պատմութեան և մովսիսական պատմութեան մէջ եղած անժխտելի նմանութիւնները բաւական չեն տկարացնելու Ռուրդ Գրոց աստուածայնութիւնը : Որչափ ալ բազմաթիւ ըլլան այս նմանութիւնները, սակայն միշտ կայ էական և հիմնական տարրերութիւնն մը: Միայն մեր Ռուրդ Գիրքն է որ արարչութեան վաւերական պատմութեանն հետ կու տայ նաև անխառն և կատարեալ կրօնական վարդապետութիւնն մը: Եւ այս բանս թէ և մարդկապէս անբացատրելի ըլլայ, սակայն այնչափ աւելի յայտնի կը տեսնուի, որչափ աւելի այն երկու յիշատակարանաց մէկմէկու հետ ունեցած յարաբերութիւնն սերտ ըլլան: Բաւական կը համարինք այս անզրագարձութիւններս, որպէս զի չըլլայ թէ այս քննութեանց հետևութիւնները հիմնակուընէ կամխեն :

Բ

Այն առաջին աղիւսակին յետակողմը հետաքրքրական մաս մը կը գտնուի, այսինքն ասորակին թագաւորին ստորագրութիւնն որ «քաղցէական Ծնունդ» քը » օրինակել տուեր է: Ահաւասիկ այն աղիւսակին վրայի ընթերցուածն, ըստ թարգմանութեան Փրեդ : Տէլիչի .

Պալատն Ասուուրբանիպալայ, աբքայի ժողովքոց, աբքային Ասուուրայ:

Որում Ներու և Տասմիտ լսելիս ետուն ուն Հնդիքիրս:

Որ ալ ընկալու պայծառս, 'ի հրամայել զընդորինակութիւն աղիւսակաց:

Որք հէն նաև քան զիս յաւուրս թագաւորաց, Ու ունէին նմանօրինակ նպասաս 'ի գիտութիւն:

Անահման իմաստութիւն Ներսի (եաբէն ինը մը բառերու սինակներ կու գան) :

Աւատութիւն համույթից և օգտաւէս իրաց,

Ահաւասի որ գրեցիս 'ի վերայ աղիւսակաց (լրացուցեալ և արձանագրեցի):

Զաղիւսակս զայտոսիկ էրբունուեր շնուրվթեանս երէ 'ի պալատան իմաւան:

1 Պակաբան մը եղած բառէց իմաստն անսայդ է:

Նոյն զրուցուածքն կը տեսնուի նաև Քօյուննելքի բլրակին մէջ գտնուած քերականական շատ մը աղիւսակներու վրայ ալ։ Արդէն քսանն տարի կայ որ Օրբէրդ հրատարատկած էր ասոնց բնազերը հանգերձ թարգմանութեամբ։ Բայց նինուէական ուրիշ բազմաթիւ աղիւսակներ աւելի համառօտ ստորագրութիւն մը կը պարունակեն։

Ստացուածք Ասուրբանիպալայ, արքայի ժողովոց, արքայի Ասուրայ։

Եւ այս կը գտնուի Արարյուրեան Պատմութեան հինգերորդ աղիւսակին յետակողմը։ Այս համառօտ ձեւը ճիշդ կը համապատասխանէ արդի հասարակ գրատանց կնքանշանին։

Ահաւասիկ վաւերական և ճշգրիտ նշանակութիւն մը այն դարուն յորում գրուած են « քաղղէական նշնդոց գրոց » աղիւսակներն։ Մեր թուականութենէն եօթն գար առաջ գրուած չեն կրնար ըլլալ, վասն զի Ասուրբանիպալայ թագաւորութիւնն, ինչպէս յայտնի է, կ'ինայ գրեթէ ընդ մէջ 667 և 626 տարիններուն։ Որով այս աղիւսակները հազի քսան տարուան էին երբ Նինուէի աւերակաց մէջ թաղուեցան։ Եւ եթէ այս թուականն Աստուծոյ ժողովրդեան ժամանակադրութեան մերձեցուի, կը տեսնուի որ այս արձանագրութիւնքը փորագրուած են ութ գար ետքն Հրէից ելիցն (1493) գրեթէ տասն ցեղերուն Ասորեստան գերի երթալնէն մէկ գար առաջ։ Խրայէլի թագաւորութեան բավանդակ կործանմանէն գրեթէ կէս զար վերջը (առումն Սամարիոյ 721)։ Վերջապէս Յուդայի գերի երթակն 'ի բարելըն երեսուն տարի առաջ (599)։

Ուստի Գ. Սմիթի գտած աղիւսակները շատ հին չեն, այլ հիններու ընդօրինակութիւնք են։

Նինուէի գրատան լաւագոյն մասը կազմուած էր բարեկոնական կամ քաղղէական բնադիրներու ընդօրինակութիւններէ։ Եւ այս բանս յայտ-

3 Այս երկու անունները անտարբերաբար մէկմէկու տեղ կը գործածուին։ Թէպէտե ամ-

նապէս կը հասաւատեն ասորեստանցի գողիրք։ Ոչ միայն գործոյն աւարտմանէն վերջը կը վկայեն թէ ընդօրինակութիւնը « հաւատարմութեամբ առնւած է ճիշդ սկզբնազիր աղիւսակներէն », այլ նաև յաճախ կը նշանակեն ուսկից առած ըլլանին։

Այս վկայութիւններէն կը գիտցուի որ Ասորեստանի թագաւորք վնտուել և օրինակել տուեր էին բարեկոնի աղիւսակները, գոնեա Քրիստոսէ առաջ իններորդ գարուն առաջն կիսուն մէջ։ Ծանօթն նոյն կրապեսաց ումանց անուններն, զորոնք այսպիսի իմաստուն աշխատութեն մը գործած են այս գրադարձեր էին այն թագաւորք, որ անկորուատ փառաւորութիւն մ'են քան իրենց ամեն աշխարհակալութիւնները վերջապէս քաղղէական հին քաղաքաց աւերական հարկաւ և հարկանցի պեղմնակն, բնագիրներ ու այլ և այլ հասուլկութիւններ 'ի յայտ բերին, որոնք օրինակուած են ասորեստանցի գաղիրներէ։

Այն հին մատենագրութեան սիրող թագաւորաց մէջ ամենէն աւելի արժանաւորն երախտազիտութեան Աստորիանիպալ, և կամ ինչպէս շատ մը արձանագրութեանց մէջ կայ։ Աստորիատիննապալայ 3 կը կոչուի։ Այս իշ-

նէն հին ժամանակները Բարելոն՝ այսինքն այն Երկիրն՝ որուն կերպուն և մայրաքաղաքն էր Բաբելոն (Բաբելոն), Քաղցէաստանի մաս մ'էր, և այն ոչ միշտ նշանաւոր եղան։ Էրից կայ Երից կամ անուն անուն էր։

1 Գ. Սմիթ, իր գրոցն Երկրորդ գլուխն մէջ, Ասորեստանի թագաւորաց իրերոց արքունեաց մէջ յաջորդաբար հիմած գրատանց թիւ մը կը համբէ, որուն մեծ յարդ կու տայ Օրբէրգ։

2 Օրին մը աւալու համար, որ ուրիշն նկատմամբ աւ օգտակար է, Փրեգէր, Զէլզէ իր Առօքեագունչ ընթացանուն ըսուած գրոց մէջ հրատարակած է « մեծ հեգերէն եռասիմն » բարելոնական օրինակէն Կտոր մը, որ Նինուակու գրատան քերականակն գրուածոց անունակարևոր մասերէն է։ Այն աղիւսակն, որուն վրայ գրուած է, գիւղուածով անշոշու մանաւարչորդ մը գաեր է Հելլէի (Բաբելոն) աւերակաց մէջ, և հման Գաղղոյ ըորուպէ քաղաքը վաճառականի մը քովե կը պահուի։

3 Այս անունն է զոր Սըյնք Սարանախտական փոխէցին թէպէտ և Ասորեստանի պատմութեան մէջ գանուած Սարգանաբաղն, յանական հեղինակաց Սարգանաբաղն ամեններն ընդանիր։ Կամ անդէն որ ըլլայ որդիք Աստինդպատսեսէն։ Օրելէր-

խանս, որ թէպէտ Նինուէի վերջին սա-
կայն գրեթէ քան զամենը զօրաւոր
թագաւորներէն մէկն էր, բոլոր բարե-
լաստանի քաղաքաց մատենագրական
ճոխութիւնը իր զրատան մէջ ժողուեր
էր: Եւ այս պատճառաւ իրաւամբ կըր-
նար պարծիլ, ինչպէս վերոյիշեալ Կտո-
րին մէջ տեսանք, որ իրմէ առաջ ամե-
նեին թագաւորի մը չըրածը, ինքը կա-
տարեր էր:

Ասորեստանցի թագաւորաց այս ջանքէն , ինչպէս նաև Աստուրբանիպալի ստորագրութեան մէջ եղած նշանաւոր բառերէն կրնայ դատուիլ , որ Ասորեստանի մէջ ինչ յարդ կը տրուէր քաղզ-գէացի գիտնականաց գրուածներուն :

Արդ կարելիք է ստուգիւ ցուցընել որ « Քաղջէական Ծննդոց » բնագիրքն , ինչպէս ուրիշ գրուածներ , իրաք Քաղջէաստանէն ծագումն առած ըլլան : Այս սույզ է թէ որչափ ալ կարծուի թէ այն վերցյիշեալ աղիւաներուն վրայ ուսկից օրինակուեհնին նշտանակուած ըլլայ , սակայն մինչև հիմայ գտնուած կտրներուն վրայ գեռ այսպիսի բան մը չէ տեսնուած : Բայց անկարելի է ժխտել անոնց բարելսնական ծագումն ունենալը , ոչ միայն իզդուբարի վիպացն համար , ուր ամենայն ինչ բարելսնական է , զիսաւոր դիւցազնն , միւտ անձինքն , անոնց գործած տեղուանքն , և այլն , այլ նաև նոյն իսկ « Քաղջէական Ծննդոց » կամ արարջութեան պատմութեանն համար : Մասնաւորապէս դիւցաբանութիւնն , որ յար և նման է իզդուբարի դիւցազններգութեանն , ստուգիւ բարելսնական է : Դեռ ուրիշ գաղափարներու վրայ ալ յայտնապէս կը տեսնուի քաղջէական ուսույն կնիքը . զոր օրինակ աստեղաց կազմութեանն պատմութեանը մէջ : Վերջապէս այն պատկերացուցած գաղափարներն ,

Կը համարի որ այս անունը առաջ եկած ըլլայ Ասուբբանիպալայ տրուած ասորակիան պատռանունէ մը, զոր Յօննը չեն հասկրգած.

**Արտաշեցի գովանեած պալլա անսպառ նահրիւ սաբ Արտաշը .
Սարդանաբազ է ՀՀ ՀՀ արքայի Ասսուրի**

որոնք հնուց ՚ի վեր ծառայեցին տիեզերացն աւանդութիւնը լուսաբանելու, հաւասարի փաստեր կ'ընծայեն այն յիշատակարանաց ծագման և անոնց հնութեան յրայ:

Զմոռնանք նաև ըսելու որ Ասորես, տանեայք բնաւ մէկու մը չնմանողք ի- րենց աշխարհակալութեանց մէջ, ա- րուեստից (բաց ՚ի քանդակագործու- թենէ) զիտութեանց, ճարտարութենց և մասնաւորապէս մատենազրութեան մէջ ամբողջապէս հետևողք եղած են: Եւ այս վերջնոյն նկատմամիտ դրեթէ բո- լորովին պարտական են Բաբելոնի սե- մականաց, որոնց հետ արդէն մերձա- ւոր էին՝ յեղով, լեզուով և կրօնիք:

Եւ գրեթէ իրը նիւթական հաւաստիք, որուն նոյն իսկ բարելոնական բնաշղիք կը վկայեն, թէ անոնց օրինակուիլը Աստուրանիպալի հրամանաւ եղած է, նինսուէական Ծննդոց զրոց հասուած մը կայ, որուն բարելոնական բնագիրը Քաղջէաստան գտնուեցաւ, 'Ի Սէնքէրէ՛ որ է հինն Լարսամի Եւ այս բնագիրը մաս մ՞է հաւաքման աղիւսակաց, որոնց վրայ եղած թագաւորներուն անուանց նայելով՝ մինչև հազար վեց հարիւր տարի Քրիստոսէ առաջ կ'ելին: Որով այն բնագիրն օրինակութենէն գրեթէ հազար տարի աւելի հին կ'ըլլայ: Առ այժմ այշափս բաւական է բարելոնական գրուածոց թուականին Նըկատմամբ, որոնց օրինակները գտաւ Գ. Սիլիթ: Միայն խնդիրն էր հաւաստելութէ իւր ծնունդը, եթէ կայ ծնունդը, քաղուեական է:

9

Դատունալով նախընթաց քննութեաւ, նը, այն աղիւսակներն որ անմիջապէս առաջինէն ետքը կու գային, որուն կտորուանքը միայն կան, անշուշտ կարգաւարչութեան պատմութիւնը կը բովանդակէին: Դժբաղդաբար մինչև հինգերորդ աղիւսակը, բնաւ վաւերական կտոր մը չկայ: Ուստի թողովզ այն երկու կտորները, որոնց վրայ գէորգ

Ամիթ կարծեց գոտնել ցամաքին կազմութիւնը, անցնինք այն ժանիկագին յիշատակարանին, որ երկնային մարմարոց արարչութիւնը կը պատմէ: Ըսինք որ յիշատակարանը հինգերորդ աղիւսակին սկզբնաւորութիւնը կը կազմէր, անկէ քսան տող մնացեր են, օրոնցմէտասնութն ամբողջապէս պահուած են: Ասոր զրոյն ճշմարիտ ծննդոց բոլորովին հակառակ կարգը կը բռնէ: Անու աստուածը նախ աստղերը կը ստեղծէ և կը կարգաւորէ, ապա լուսինը և յետոյ արևը: Աւելորդ է խորհրդածել որ Մովսիսի բռնած կարգն աւելի բնական է: Գործնական աստեղաբաշխութեան նախապաշարութմերն են, որ քաղէացի մատենագրին այսպէս ներշնչեր են այն հատուածը. ուր աստղերն ոչ այնչափ իր լուսաւորը նշանաւոր են, որչափ կանոնաւորողք և չափողք ժամանակի: Գիտենք որ Ս. Գրոց ծնունդը զանց ըներ յիշատակելու անոնց ամենէն կարեւոր պաշտօնը, որ է « լուսատուինել ». վասն զի եղիցի բաելով յէռթիւն գալէն ետքն, առաջին հրամանն է անոնց « մեկնել 'ի մէջ տուրնշեան և 'ի մէջ գիշերոց. և եղիցին 'ի նշանն և 'ի ժամանակս և յաւուրն և 'ի տարիս »: Մովսէս գոհ կը լլայ միայն պարզապէս զեկուցանելով, մինչեւ բաժելնացի մատենադիրն երկայնաբանութեան կու տայ ինքը զինքը:

Սակայն, այս հատուածիս մէջ բովանդակուած մանրամանկութիւնքը ռամկական գիտողութիւններէն գուրս չեն ելլեր. և հիներուն պանծացեալ Քաղէացւոց աստեղաբաշխական բարձրծանօթութիւններէն բնաւ տեղեկութիւն մը չկայ:

Բայց անտարակոյս այն աղիւսին խոր տակուելով, շատ մը կարեւոր ծանօթութիւններ անցայտ մնացեր են: Առ այժմ այն աղիւսին վրայ ամենէն հետաքրքրքական մասերէն մէկն է լուսին աստուծոյն, որստեղծումն, է Նաևնարոց.

Եւ երաց նա կ (Անու) զգունս մեծամեծս խաւարոյին անդնդոց. Եռացոյց զանգուածն (անդնդոց), Եւ ած 'ի լոյց՝ զատուուածն Նաևնարու, յիշեանուգիւն գիշերոց:

Իսկ արեգական համար, որ է Սամաս, քանի մը տողերու կարուուանք միայն կան, և անոնք ալ երկայն պարապներով ընդհատեալ: Օրուան աստուածը նկարագրուած է իրրե դատաւոր, որ երկնային ճամբուն վրայ կը յառաջէ, որպէս « զգերագոյն դատաւոր երկնից և երկրի ո ըստ սովորական դաշտագրի հին բաթելնական երգոց:

Նկատմամբ աստեղաց և մնջրակաց արարչութեանն, այն հատուածին մէջ ամեննեին մանրամասն տեղեկութիւն մը չկայ:

Այս հինգերորդ աղիւսակիս հակառակ կողմը, բաց 'ի համառօտագիր ստորագրութենէ Ասսուրանիպալայ, կան նաև վեցերորդ աղիւսակին առաջին քանի մը բառերը. բայց կարելի չէ անոնցմէ հանել այն աղիւսակին պարունակածը: Հաւանական է միայն որ յրային կենդանեաց և թաշնոց ստեղծումը կը պատմէր:

Հետոներով միշա մովսիսական ծննդոց նմանութեանը, գէորդ Սմիթ աղիւսի վերին կտոր մը, եօթներորդ աղիւսակին մաս մը կը համարի, ուր յայտնի կը կարդացուին քանի մը տողք ցամաքային կենդանեաց արարչութե վրայ: Ուր շատ հետաքրքրական բան մ'է զիւտել այն բաժանումն որ կայ ընդ մէջ գաղանաց, ընտանի կենդանեաց և զեռնոց, որոնց իւրաքանչիւրին վրայ արարչական զօրութիւնն առանձնակի կը կատարուի:

Նոքա (գիբ) սաւզէնն զնչաւորս... Զանատունս արտօրէից, զարպանս գաշտէ, զսուցանս երկրի...

Զարմանալի նմանութիւն մ'է այս ընդ մէջ Սուրբ Գրոց և քաղէացի յիշատակարանին և կայ ուրիշ նմանութիւն մ'ալ դիտողութեան արժանի, որ հա-

ւասարապէս այն վերոյիշեալ երկու հաստուածներն ալ ունին : Ամեն մարդ գիտէ թէ ինչպէս սրբազան մատենադիրը կը հասկըցնէ վեց օրուան իւրաքանչիւր արարշութեան կատարումը . Եւ ևուես Անոռաւած զի բարի է : Արդ այն ասորական աղիւսներուն վրայ երկնային մարմնոց և կենդանեաց արարշութեան պատմութիւնն այսպիսի նման իմաստով կը սկսի . « Նա (Պնո) արար բարի զատեղս — նոքա (դիք) արարին բարի զգօրաւոր կենդանիսութրկու տեղ ալ նոյն իմաստն է նմանօրինակ բառերով, այս տարրերութեամբ որ Մովսէս վերջը կը գործածէ, իսկ քաղդէացի մատենագիրն այլ և այլ արարշութեանց սկիզբը : Զարմանալի է որ այն ձեւ ճիշդ-նոյնպէս կրկնուած ըլլայ այն երկու պատմութեանց մէջ ալ, որոնց միայն սկիզբը կայ (ասոնց կարգը չէ առաջին հատուածն որ բռն արարշութեան մուտք մ'է) : Ակաէ՞ կը հետեւի որ այն ձեն շարքին ամեն աղիւսակաց վրայ ալ կը գտնուէր, այսինքն մուտք մ'էր ամեն առանձին պատմութեան, ինչպէս Մովսէսինը վերջ մը կը ձեւացնէր իւրաքանչիւր վեց օրուան արարշութեանց :

Թերեւս այս տեսակ նմանութիւնները քիչ մը ճղճիմ երեւան, բայց այսպիսի ծանր խնդրոյ մը խորը թափանցելու համար ուրիշ հնարք չկայ, որպէս զի կարելի ըլլայ տեսնել թէ մինչև ուր կը հասնին այս երկու Ծննդոց նմանութիւնքն :

Այսափով չի լրմըննար այս բաղդատութիւնը զօր կ'ընծայեն գ. Սմիթի գտած հատուածքը : Կան ուրիշ հատուածներ ալ, որոնք թերեւս աւելի կարեւոր կը համարուէին, թէ որ կարելի ըլլար փարատել բոլորովին այն խաւարը, որ կը պատէ զանոնք :

Նախ կու գան երեք հատուածք, որոնք կը պատմեն մարդկային առաջին զուգին ստեղծումը, անոր նախնական վիճակը, և բերեւս անոր անկումը, և անոր հետևանք անէծքը :

Առաջին կտորին մէջ երկու խօսակցութիւնք կան, որոնց մէկը իրը ուղ-

ղեալ է առաջին մարդոյն, առ և Աստուած ու ունեցած պարտքն անոր յիշեցնելու համար . երկրորդը որ միւս կողմէ գրուած է, կը սովորեցունէ առաջին կողմէ առ ամուսինն ունեցած պարտքը : Այն աղիւսը շատ վաստած է և գ. Սմիթի տուած թարգմանութիւնը շատ անորոշ է, ինչպէս ինքն ալ կը խոստովանի : Սակայն կ'արժէ այն ձաղկահասակ նիստէագիտին մէկ խորհրդածութիւնը մէջ բերել: Նշանաւոր է, կ'ըսէ, որ մինչդեռ պատմութեան միւս մասանց մէջ շատ մը աստուածներ կը յիշուին, այս աղիւսակը մի միայն մէկ աստուած մը կը յիշէ և զայն պարզապէս Աստուած կը կոչէ :

Երկրորդ կտոր մ'ալ աւելի պատիկ և աւելի մնաստաւած՝ ունի նյոյնպիսի խօսակցութիւն մը : Այս տեղ իս աստուածն է, որ կը խօսի մարդուն, որուն ստեղծումը թէ այս կտորին վրայ և թէ ուրիշ տեղ այն աստուածութեան ընծայուած է : Այս խօսակցութեան քանի մը մնացած բաւերը շատ նշանաւոր են, որովհետև ասոնց մէջ առաջին անգամ կը յիշուի քիրքիր դիամադ և վիշապն անդրնդոց » որ ուրիշ աղիւսակաց վրայ մեծ տեղ բռնած է : Գ. Սմիթ անոր մէջ կը տեսնայ ընդգէմ աստուածոց կուուին ակնարկութիւն մը, և պիտի տեսնենք որ անոր զգգուին այս աննոռնի հրէշն է :

Վերջապէս երրորդ կտոր մը բաւական ընդարձակ (կաթսուն տողէն աւելի) և լաւ պահուած, կը նկարագրէ նախկին մարդոյն և անմեղութեան վիճակը » . յետոյ կը պատմէ « անէծքն » որ տուած անոր իս աստուածը, « որովհետև չպահեց իր սկզբանական սըրբութիւնը » : Գոնեա այսպէս կարդացեր է անզգիացի նիստէագէտը . սակայն այս մասին մէջ իր թարգմանութիւնը քան զամենք ուրիշ տեղեր աւելի տարակուսական է :

Փրեղերիկոս Ցէլիչ՝ հանդերձ ամենայն համարմամբն որ ունի իւր ուստումնակցին վրայ, ինքն ալ կ'ըսէ որ Սմիթի այս կտորին թարգմանութիւնը

շատ ստոյգ չէ . և կ'աւելյընէ թէ այս կտորին բնագիրը սովորականէն շատ աւելի գժուար է . Արդէն Ասուրբանի-պարի ժամանակակից Ասորեստանեայք պէտք էին գժուարաւ հասկընալ զայն . և այս կը կը հետեւի այն ծանօթութիւններէն , զորս Սմիթ Կարդացեր է աղիւսակներուն լուսանցիցը վրայ . ուր կը զգուշացընեն զլնթեցողս այլ և այլ սխաններէ , որոնց պատճառ կրնան ըլլալ քանի մը բացատրութիւններ :

Ուստի այս յիշատակարանին վրայ դեռ հետևանք մը չհանած , սպասելու է որ ասորագէտք աւելի բացայատեն զայն : Միայն զիտելու բան մըն ալ կայ , որ ոչ նուռազ նշանաւոր է . այսինքն առ մոր բառին գործածութիշը , որ «մարդ» կը նշանակէ . և թէ այս անունը որչափ նման է Սուրբ Գրոց առաջին մարդուն տուած անուան :

Դ

Թէպէտ և այս յիտին յիշատակարանաց վրայ եղած ծանօթութիւննեն անկատար են , սակայն կը տեսնուի որ շատ բան կը յուսացնեն : Տարակոյս չկայ որ երբ անոնք ամբողջանան և խոր քննուին , սերտ նմանութիւններ պիտի գտնուին ծննդոց Գրոց երկրորդ և երրորդ գլխոյն հետ : Եւ չէ թէ մինչև հիմայ գտնուած նմանութիւնները զոյս կարծել կու տան , այլ կան նաև յիշատակարանական փաստեր : Այս յետին քսանուհինդ տարիններուն մէջ եղած պեղմունքն ՚ի միջոցն ստորին Ծիգրիսի և ՚ի ստորին Եփրատայ , որ կը կազմէր զիին Քաղղէաստանը և Բաբելաստանը , շատ մը արհուեստական տուարկաներ յայսնեցին , որոնց վրայ այնպիսի ստոյգ նշաններ կան , որ հնութեամբ նախագոյն կը ըլլան քան զասորեստանեայ աշխարհակալուին քաղղէական երկիրներուն մէջ , այսինքն կ'ելլեն մինչև ձդ դարյառաջ քան զիրիստոս : Այս առարկայից շատերն ապահովապիս մինչև ի դար ալ կը հատնին : Մասնաւորապէս շատ մը կաւէ զլաններգամնուեցան , որոնք

կնքոյ տեղ կը ծառայէին , և որոնց վրայ փսխանակ զինանշանաց կամ չքաղդրոշմի , պատմական կամ զիւցարանական առարկայից պատկերներ փորագրուած են : Արդ բաբելոնական վաղեմի արուեստին այս եղական յիշատակարաններէն շատերն այնպիսի տեսարաններէն , որոնք թէ արարչութեան պատմութենէն , թէ իզդուբարի վիպացմէ առնուած են : Սմիթ անոնց մէ զոմանս ՚ի լցո կ'ընծայէ յար և նման սկզբնագրոց որ բրիտանական թանգարանին մէջ կը պահուին : Աւելի ուշադրութեան արժանաւոր անոնք են , զորս կը յարէ արարչութեան և մարդուս անկաման հատուածներէն ետքը . և որ իր գըբին ամենէն հետաքրքրական մասը կը կազմեն :

Զօր օրինակ կը տեսնուի երկու մարդ կեղէն պատկեր ծառի մը երկու կողմը նստած : Երկուքն ալ կ'երկլուցընեն ձեռուելին գէպ ՚ի ծառէն կախուած պըտուղներու , մինչդեռ անոնցմէ մէկուն կոնակէն օծ մը կը կանգնի : Այս փոքրիկ տեսարանը բացատրութեան կարօտ չէ : Ուրիշ նկար մ"ալ , որ շատ անգամ կը կնուած կը գտնուի բաբելոնական ականց վրայ , ինչպէս նաև ասորեստանեայ տաճարաց և պալատներուն որմոցը վրայ , ծառ մըն է , զոր քերովքեկներ կը պահպանեն , այսինքն մարդկեղէն կերպարանօք երկու թեաւոր անձինք : Աւելի զարմանալին այն է որ այս սրբազն ծառը կը տեսնուի թրծուն հողէ գագաղներու վրայ , որոնք գտնուեցան Ներրովթայ շինածերկորդ քաղաքը , որ է Վարքա կամ Էռեք ըստ Գրոց : Նշանակ մ"է այս անմահութեան և հետևաբար իբր և ծառ կենաց ։ :

1 Այս գագաղներն հիմա բրիտանական թանգարական կետնուին : Հատոնց ՚ի վեր կը ջանան ոմանք այս պարագան ծառերը , որոնք ամեն գիշաբանութեանց մէջ կը գտնուեն , պարզապէս բնական կամ բնաբանական նշանակ մը համարիլ : Բայց մօն է այն ժամանակն , յորում քաղցածաց և ասորեստանի յիշատակարանը պիտի ատիպէն ցէցիքնան , յարմարցընելու իրենց գրութեանքը թէ պատմութեան հետ և թէ քրիստոնէական աւանդութեանց հետ :

Մոլիխական Մննդոց և « քաղդէական Ծննդոց » այն վերջիշեալ Նմանութիւններուն վրայ խորհրդածելով, այս պատկերները մեծ կարեւորութիւն կ'առնուն, և ուրիշ նորանոր նմանութիւններ ալ գուշակել կու տան, զորոնք դեռևս չեն յայտնած այն յիշատակարանք, և կը խոսդանան յուսով սպասելու նոր և կարեւորադոյն գիւտերու, որ ասորես տանեայ – բարելոնական ուսմանց բարդաւաճերին յերեան պիտի դան :

Ապագային մէջ պարզուելիք հետաքըբրական առաջարկութեանց մէկն ալ « ծովու վիշապին » նկարագիրքն են, որուն քիչ մը վերը հանդիպեցան : Այս վիշապը մեծ տեղ կը բռնէ այն բազմաթիւ հատուածոց մէջ, զորս իրը յաւելուած դ. Սմիթ շարայարեր է « Արարչութեան պտտմութեան », ուր այս վիշապը յապստամբութիւն կը գրգռէ և պատերազմի կը տանի ընդդէմ զից խումբ մը ապստամբաց, որոնք նոյն պէս աստուածութիւն են և կամ գոնիեա ոգիք : Խանաւոր հատուած մը կայ որ կը պատմէ վիշապին եզական կոփւը ընդՄարտուքայ, որ է որդի կայ և յատուկ աստուած բարելոնի ¹ : կոփւը այսպէս կը լմբննայ . Վիշապը կը յաղթուի և չզթայի կը զարնուի . և իր պարտութեամբը կը ջախճախուին բոլոր իր համախոհները : Այս կոփւը քաղդէացի հին արուեստուորաց համար պատկերի նիւթ մը գարձած է : Մարտուքայ հակառակորդը միջին դարու առասպելեալ վիշապին ձևով քաշուած է : կատաղի գիշակեր գաղանի մը զլուխ, չորս թաթերը զինեալ արծուի ճիրաններով, բոլոր մարմինը թեփով ծածկուած և ուսերիւն վրայ զոյգ մը թե . այս է այն վիշապին նկարագիրը զոր կը ընծայեն բարելոնի հին զլանները, և որ կը տեսնուին նաև աւելի նորա-

դոյն ասորեստանեայ – յիշատակարանաց վրայ :

Բայց ինչ է արդեօք այս վիշապը : Յայնի է թէ պարզ կենդանի մը չէ : Արարչուրեան ինչպէս նաև դից կռուին հատուածները քիրքիր դիամադ կը կոշեն զայն « հրէշ ծովու կամ անդընդոց » . երրեմն պարզապէս դիամադ : Պէտք է յիշել որ այս յետին անունը, առաջին աղիւսակին վրայ անդնդական ծովը և կամ անդունդըը կը նշանակէ, որ կը բովանդակէր բոլոր տարրները խառն՝ ի խուռն յառաջ քան զննունդն աստուածոց և զկազմութիւն աշխարհի : Քիրքիր ուրիշ բան ըսել չէ բայց եթէ նախնական անդնդոց անձնաւորութիւն մը, անկարգութեան մարմնացեալ տեսակ մը ոգի, որով բնականապէս հակառակորդ կարգաց և աստուածոց որ զանոնկ հաստատեր են : Այս է դ. Սմիթի կարծիքը : Սակայն հանդերձ այսու նոյն ազգեցութիւնը կու տայ վիշապին, ինչ որ ունէր Սուրբ Գրոց օձը մարդուս անկմանը վրայ : Մանաւանդ այս պարագայիս մէջ կը համարի թէ դիամադ եղած ըլլայ պատճառաստորանոց պատերազմին : Յիշատակարանաց ներկայ վիճակին առ այժմ այս ենթադրութիւնը միայն կրնայ թոյլ տալ . բայց գոնիեա հիմակուընէ յայտնի կը տեսնուի, որ այն հրէշը թշնամի աստուածութեան և գլուխ ապասմբաց, զոր կը նծայեն քաղդէացի գրաւոր և փորագրեալ յիշատակարանը, նոյն ըլլայ ինչ որ կը պատմէ հրէական և քրիստոնէական աւանդութիւնն . « Վիշապն մեծ՝ օծն առաջին, որ անուանեալ կոչի բէեղզերուկ և սատանայ ² » :

Գալով և աստուածոց պատերազմին», եթէ ճիշդ են ուրիշ նոր գտնուած յիշատակարանի մը թարգմանութիւնքն, ամեննեին տարրեր մեկնութիւն մը կու

¹ Այս այն աստուածն է, որուն անունը Մերուդատ ձևով կը տեմնանք բարելոնի թագաւորաց մէկուն անուան մէջ, Մերուդատ-Բայրան, որ գետ պան զրկեց առ Եղեկիս (Եսայի 1թ.) : Եթոյ ժամանակաւ ինչ ալ կոչուեցաւ այն աստուածը բարելոնական գիշաբանութեան մէջ :

² 1 Ըստ վերջին ծանօթաբանութեան Փրեդ. Տիվիչ, Քիուր բառը, որուն իմաստը մինչ հման անորոշ էր, բարելոնական հեգերէնի մը մէջ « հրէշ » կը նշանակէ :
2 Յայտն . ԺԲ. 9 :

տայ այս անցից քան ինչ որ վերագոյն տեսանք, բայց ոչ ինչ նուռազ հետաքրքր քրական։ Այն հատուածը Գ։ Սմիթի աշքէն վրիփեր է, բայց շատ յարաբերութիւն ունի քաղդէական Ծննդոց բնագրին հետ։ Ուրիշ անդղիացի ասորագէտ մը, Ֆոքս Դալզոդ անուռով, ծանօթացուց այն հատուածը։ Այս գիտնականին թարգմանութիւնը կը ներկայացունէ ապստամբութիւն մը, որ կը ծագի երկնային արքունեաց մէջ, մանաւանդ աստուածոց և ոգիներուն ժողովին մէջ։ Վասն զի երբ բարի հոգիները 'ի պատիւ մնծ աստուածոց ներաշնակ երգեր կ'եղանակէին, այն ժամանակն ապստամբը նշան կու տան խորովոթեան անդաշնակ ձայներով։ Աղիսին կոտրուած ըլլարվըչի գիտցուիր թէ ինչպէս առաջ գնաց կորիւր բայց երբ այն յիշատակարանին ընթեռնի մասը նորէն ընդ առաջ կ'եցէ, ապրատամբները յաղթուած կ'ըլլան և երկընքէն մերժուած, «և անոնց փոխանակ մարդն է ատեղծուած»։ Աւելորդ է յիշել թէ այս պատմութիւնը մինչև ուր նման է երբայսական աւանդութեանց հրեշտակաց անկման վրայ։ Յայտնի է թէ այս անցքը մովսիսական դրուածոց մէջ չկայ։ Որով այն երկու աւանդութեանց հետապնդ համաձայնութիւնն մտագրութեան աւելի արժանի կ'ըլլայ։ Վասն զի կը տեսնուի անդիսելի փաստով, թէ այս երկու Ծննդոց մէկմէկէ անկախութիւնը և թէ միանդամայն աւանդութեան միութիւնը՝ ուստի այն Ծննդունդը սկիզբն առեր են։

Ե

Խմբագրութեան այս անկախութիւնը և միանդամայն նախկին ծագման միաբանութիւնը, այս քննութեան և բաղդատութեան բնական եղանակացութիւնը կրնայ ըլլալ, որով վերջ տալ այս յօդուածիս։ Սակայն ինչպէս տեսանք, այն երկու պատմութիւնը մէկմէկէ իսկապէս տարածայնին նկատմամբ նկա-

րագրի գաղափարացն։ Այս տարածայն նութիւնն այնչափ իսորին է՝ որ դժուարին չէ նկատել այն երկու Ծննդոց մէկը սկզբնագիր և միւսը օրինակութիւն։

Արդ ուրեմն ինչպէս պէտք է մեկնել այս անժխտելի համաձայնութիւնքը։ Ուրիշ բանով չէ բայց եթէ նահապետական աւանդութեան միութեամբ, ուստի այն երկու յիշատակարանը ըլլախեր են, սակայն ոչ նոյն կերպով։

Ա. Գիրք, որ Հոգւցին սրբոյ ազգեցութեամբ գրուած են, այս հին աւանդութիւնը կը պատմեն պարզ և յստակ։ իսկ ընդ հակառակն քաղդէական Ծննդն, դոց Գիրք կը ներկայացնեն զայն մութ և խանգարած անճոռնի խառնուրդներով, նման գետոցն ստորին քաղդէաստանի, որոնք բարեերեր յրոց հետ խառն կը թաւալեն մահահուա տիղմ։

Սակայն այսու հանդերձ բարելական ասացուածք, որչափ ալ խանգարուած ըլլան, որչափ ալ անճոռնի սրխալներով անշքացած, կը մնան դարձեալ միշտ մերձաւորագրոյն մովսիսական Ծննդոց Գրոց, ճշմարիտ Ծննդոց Գրոց, քան զամեն կն տիեզերախօսութիւնները։ Եւ նոյն իսկ շատ կը մօտենան անոնց՝ քան այն ամեն վիպասանութիւններն, որոնք բարելաստանի մէջ յերևան ելան աւելի յետին ժամանակները։ Եւ այս բանիս համոզուելու համար բաւական է թերոսոսի մէկ քանի կտորներուն հետ բաղդատել։ Դիտողութեան մեծապէս արժանի բան մ'է այս։ և միւս այլ ապացոյց ՚ի նպասա ճշմարտութեան մը, որ որչափ ալ կրկնուի բաւական չէ, ընդգէմ բացասութեանց արդի բանապաշտից և նիւթապաշտից։ Ճշմարտութիւն մը, որ որչափ ժողովը դոց և մարդկութեան սկիզբը ելլենք, այնչափ աւելի կը զոտուին, բարոյապէս

1 Բներսոսս, ինչպէս յայտնի է, Մեծին Աղեքանակը ժամանակ քացցէացի քոյրմ մ'էր։ Նև իրմէ մանացածները բոլորն ալ 'ի Յունաց քաղաքածութիւններ են, և ափեշերախօսութեան վրայ մանաւորապէս Աղեքսանդրոս համապէս հաւաքէր է, և նոյն իսկ այս վերընցս դրուածներն նևերիսուի կեսարացւոց Քրոնիկուն ծանօթ էն։

կը բարձրանան Աստուծոյ և մարդուս վրայ եղած գաղափարները, և միանցամյն այնշափ աւելի կը տեսնուի ժողովրդական աւանդութեանց միաբանութիւնը թէ բանին և թէ աստուածանչական յայտնութեան հետ : Բովանդակ հնութեան համար, կարծեցեալ օրէնք յարատև յառաջադիմութեան ըստուածն՝ ի կարգի հաւատալեաց, պարզապէս հակոսնեայ է պատմութեան . ճշմարիտ իրականութիւնն այս է անկումն և ապականութիւն յեղումն կրօնական և բարոյական զգացման, որշափ հեռացուի նախնական ժամանակներէն թոր լուսաւորուած են նախկին յայտնութեամբ :

Այս ալ պէտք է աւելցնելոր « Քաղդէական Ծննդոց » սերտ յարաբերութիւնքը Սուլրդ Գրոց հետ՝ միայն Սմիթի գտած յիշտակարանաց բնագիրներուն խորին հնութենէն կահումն չունին : Պէտք է յիշել որ հին քաղդէաստանն առաջին հայրենիք եղաւ այն ժողովրդեան, զոր Աստուած աւանդապահներեց իր նախնական յայտնութեանց մինչև Մեսիայի գալուստը : Ուր Քաստիմ, այսինքն « Ուր Քաղդէացի » այն երկիրն, ուր Աբրահամ հրաման առաւ թողուլ իր հայրենիքը, իր ազգը և ընտանիքը, հիմայ ծանօթ է, և այն ըստ մասին՝ ի չնորհս փորագրեալ աղիւսոցն որ գտնուեցան՝ ի Մունկէյր, Բաբելոնի հարաւակողմքը. Հիմայ կը գիտուի որ Ուր քաղաքը նշանաւոր եղեր է առաւելապէս վաճառականութեամբ և նաւարկութեամբ, մինչեւոստակայ և նախանձորդ քաղաքներն իրէք (Ռւարքա), Լարսաւ (այժմ Աէնքէրէ) և ուրիշ քաղաքներ, անուանի էին գիտութեանց կողմանէ : Բայց բոլոր հարաւային քաղդէաստան, ուր կը գտնուէին այս հին քաղաքները, մեծ նահապետին ժամանակէն ալ առաջ շատ ժաղկած էին գիտութեամբք : Եթէ ստոյդ է որ Գ. Սմիթի գտած աղիւսի կտորներէն ումանք Քրիստոսէ 2000 տարի առաջ գրուած յիշտակարաններ ըլլան, յայտնի է թէ անոնք քաղդէա-

ցուոց առաջին գրաւոր վաստակները չեին : Երկար ժամանակ առաջ իրաց ծագման վրայ եղած աւանդութիւնքն, դեռ ևս զրի շառնուած իրբե ժողովրդական երգեր կամ ասացուածներ բերնէ բերան անցեր են Քաղդէաստանի մէջ և կարգաւորուեր ու զրի վրայ առնուեր են : Ծննդոց այն հին խմբագրութիւնը, որ կատարուեր է այն երկրին մէջ, որ ըստ Գրոց մարդկութեան երկրորդ խանձարութիւնն եղեր է, և այնպիսի մօտագոյն ժամանակ ակը մասկան դարուց, անշոշա շատ աւելի հաւատարիմ էր նախնական ճշմարտութեան, քան այն պատմութիւնը զր կ'ընծայեն Բիթանական թանգարանին աղիւսակները, նման Սմիթի Ծննդոց Գրոցը թէ ըստ Նիւթոյն և դասաւորութեան մեծի մասին իրողութեանց, թէ ըստ Ծնդհանուր ընթացից շարագրութեանն, ասկայն ուրիշ շատ մասամբ անկէ կը տարբերէր, գոնէ այնշափ որչափ այս երկրորդ խմբագրութիւնը կը տարբերի Բերուսուի պատմածներէն : Առաջինն արդարն կրնար ըլլալ ճշմարիտ Քաղդէական Ծննդունիքը, և կրնար իրական աղեցցութիւնն ունենալ այն ձևին վրայ, զոր առաւ իրաց ծագման պատմութիւնն Աբրահամու ցեղին մէջ :

Բաւական ըլլայ իրը ենթադրութիւն նշանակել զայս : Խսկ՝ ի պայման ճշմարտութեան հանելու համար զայն, ինչպէս նաև ճշգելու քաղդէական ազդեցութեան ընդարձակութիւնը, աւելի մեծատարած, խորին ու կանոնաւոր պեղմունք պէտք են, և հետախուզութիւնքը, ոչ միայն եւրոպական հաւաքմանց մէջ, և կամ Ասորեստանի աւերակաց մէջ, այլ մանաւանդ հին քաղդէաստանի գեռաքնին երկրին մէջ : Եւ եթէ եւրոպական ժողովութեաց զիրար յարդելու համար գործածած անհուն ճոխութեանց փորը մաս մի միայն հանէին նոր ուսումնական արշաւանք մը ընելու համար ՚ի Միջազգետս, մինչև հիմայ եղած այս ծանօթութիւնքն՝ ոչ ինչ բան մը պիտի համարուէին նոր գիւտից առջև :